

## Ք Ա Ռ Ե Ա Կ Ն Ե Ր

1.

Հայասանի հողին համար վրճարեցիկն էս սուղ գին,  
Տըլինն արցունք, Տըլինն արիւն՝ անգին հոյզը մեր կեանքին.  
Անոր դիճաց կըրոխի չեն գար ոչ արծաթը, ոչ ոսկին.  
Մեր գոյութեան խարխիսն է ան, պատճառաւոր մեր փառքին:

2.

Շինել կ'ուզես բոյն մը քեզի, մի՛ քանդեր բոյնն ուրիշին,  
Կերել կ'ուզես տուն մը քեզի, մի՛ արեր տունն ուրիշին.  
Տուներ շինուած անէծքի տակ՝ կը կործանին չարաչար,  
Օրհնութիւնով դըրուած հիմեր՝ կը դիմանան դարեդար:

3.

Համբերութեամբ դառն ազոխը կ'ըլլայ խաղող քաղցրահամ,  
Տերեւները բուքի ծառին՝ կը վերածուին մեհախի.  
Ժամանակն է հակադեղը ամէն տեսակ վրճարի,  
Այն կը բուժէ ամէնավատ, դառնակակիծ վէրն անգամ:

4.

Ռբան խոր է վերքը սրտիդ՝ նոյնքան կ'ըլլայ երգը յուզիչ,  
Ռջափ մեծ է վիշտն հոգիիդ՝ նոյնչափ սաղոյ ալ սրտմայոյզ.  
Մի՛ անիծեր սիրքդ խոցող անգութ լեզուն կամ գրքիչ,  
Երգի փոխէ վերքդ թափուն՝ ոխ հանելէն տալով խոյս:

5.

Ապահով չէ՛ շէնքը շինուած հողին վրայ օտարի,  
Օտարները կ'ընդունին քեզ, այո, քանի մը տարի.  
Օր մը կու գայ ժամը յիշուր, կը գգաս ցարը գոջումի,  
Թէ՛ շինուածը, թէ՛ շինողը, երբ կեր կ'ըլլան օտարի:

6.

Փորձուածը կրկին փորձել յիմարութիւն է, կ'ըսեն,  
Յիմարութիւն է, լաւ գիտեն, բայց չեն դադարի փորձել.  
Մարդն այսպէս է, կ'ուզէ քանիլ, կ'ուզէ ըլլալ միշտ յաղթող,  
Իմաստութեամբ չեղաւ կ'ըսէ, յիմարութեամբ ըլլայ բող:

Ծ Ո Վ Ա Կ Ա Ն